

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԷՍ

ԱԼԹԸՆՃԸ-ՍԵՆԵ

(1867)

ՆՈՒՄԵՐՈ — 524

1867 — ԲԵՊԻԼ ԵՎՎԵԼ ՎԱ

ԹԵՄՈՒՋ 18

ԱԼԵՔՍԱՆԿԱ 30 ԹԵՄՈՒՋ

ԱՄԻՌԱՆԵ 18 ԹԵՄՈՒՋ ՍԱԼԸ

ՓԻՐԻ 27 յՐԵՍ

3000—3040

Տիւն տխրամտ գտտար, տէյահէ-
թը Հահանէյէ միւթապիզ եալընըզ
չաւ իբի թէլէզրաֆ կէօրիւլմիւշտիւր
զաղէթալարտա :

(Բաւալ. Պալիէրա հուտուտու)

26 յՐԵՍ

Օլթը Հազրէթը Հահանէ պու
տխրամ Բաւալա եէթիշիպ, իհթիւ
րումաթը ֆայիզա իլէ գապուլ օլու
տու, կէրէք զաթը Հազրէթը Հա-
հանէ, կէրէք Հազրէթէկեան քե-
մալը սըհհէթ իւ աֆիլէթտէ տիւրէր.
եարըն ալաֆրանիկա սաաթ եէտի
պուշուգտա Վ իէննայա վապ օլու
նաճագ տըր :

Պիր պաշգա թէլէզրաֆ տախի,
զաթը Հազրէթը Հահանէ պիր ազ
եօրիկունճա օլտուղու իշիւն օ կիճէ
Բաւալտա գալմըշ տըր տէր :

Վ իէննա 27 յՐԵՍ. Ղիւմաա էր
թէսի. Օլթը Հահանէ վիւրուտ
էլէտի. Իմբէրաթոր, Լըշիտիւքէր,
վէ պէօյիւք մէսնէտուտըլար իսթիգ-
պալ իլէտիլէր. հատտիւ հիսապա
կէլմէզ ճէմիլէթ մէսէրրէթ սէտալէ-

րի իլէ զաթը Հահանէյի սէլամլատը-
լար :

Տանիմարգա տէվլէթի Հէզլիլի
տուգալըղը մատտէսի իշիւն Բրու-
սիա տէվլէթի իլէ միւճատէլէտէ պու-
լունտուղունտան, Դրանսա վէ Բու-
սիա տէվլէթէրի, պու մատտէ ի-
շիւն Պէրլինտէ խալիսանէ թէվա-
սիւթ իթմէքտէ տիրէր տէնիլ : Պու
մատտէ իշիւն, Դրանսըղ Բրուսիայա
պիր նոթա կէօնտէրմիշ տէնտի իս-
տէ, քիւշիւք Սօնիթէօր պունու եա-
լանա չըգալըր : Թաֆաիլաթը. Մէճ
մոււտա :

— Կրանտիւք Գօնսթանիլէն Բա-
րիսէ վապ օլմուշ տուր :

— Սապըգ Լոււնան գրալը Սթան
Պալիէրատա վէֆաթ իթմիշ տիր :

— Օլթը Հահանէնին ըիւքիւ-
պիւնէ մախսուս օլան Սուլթանիլէ վէ
Բէրթէվը Բիալէ նաման վաթօրլար,
բազար տխրամը Լսիթանէտէն Վար-
նայա հարէքէթ իլէմիլէր տիր. պու
ճիւմէլ իլէ եէվմը ավտէթը Հիւմա-
յուն հէնիւզ մալիւմ տէյիլ տիր. Լ-
տիրիլէյէ կիտիլմէյէճէք տէնիլ, Լ-
վանթըն գալլինճէ ճումաա եա ճու-
մաա էրթէսի թէշրիֆի Հահանէ

Իշ պու Բուքսամէ հաֆիտա իբի աէֆա, եանի սալը վէ բէնիլէմիլէ կիւնիլի ճէշա օււնաճաղը
Ֆիլաթը՝ Ալիթանէտէ Սէճմուպը Հալաթիսէ ապօնաթ օլտուր իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
լըղ 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլտուրա տէնիլի 60 վէ ալթը պլըղ 35 զուրուշ տուր :
Տաշալարտա, բոսթա իւճիթի իւզէրիմիլէ օլարագ Սէճմուպա ապօնաթ օլտուր իշիւն սէնէվի 60
ալթը պլըղ 35 զուրուշ վէ ապօնաթ օլտուր իշիւն սէնէվի 70 վէ ալթը պլըղ 40 զուրուշ տուր :

միւմբին տիր . լաքին սայրըլարը տա-
խի կէլէճէք հաֆթա սայրտան բէնչ
չեմպէյէ տօղրու մէմուլ իտէրէր :

Հէր միլլէթ մէկթէպ չօճուգլարը
մախսուս վաբօրլար վէ մուգիգալար
իլէ բէք չօգ միւթէպէրան վէ մէմու-
րին տախի բէգալիք վաբօրլար իլէ իս-
թիգալար Հահանէյէ ազիմէթ իտէճէք
լէր պուկլարտան մաատա ահալիտէն
տախի իսթէքլի օլանլար իչիւն մախ-
սուս վաբօրլար թային օլունաճագմը :

Պօղազ իչինէ թէրթիպ օլունան
ֆիչէնք օալրօրը վէ սէվահիլին վէ
տախիլի Միթանէնին տօնանմալարը
հիչ պիր վագըթ կէօրիւլմիւլ շէյ տէ-
յիւ տիր :

Սէմէքէթէյնտէ զաւալը (հահու-
տիլէրին հալի կէրէյի կիպի աճընա-
ճագ պիր հիւթէ կէլմիշ տիր . հէր
եէրտէ թասալլիւթ , հէր եէրտէ
զուլում . կէչէնտէ խօվարտա թագը
մընտան տըր տէյու թուկանըն ()ս-
մանը թէրաֆընա պէշ օն (հահուտի
սիւրէրլէր . ()սմանը մէմուլլարը
պուկլարը գապուլ իթմէյիպ Վալասա
կէրի կէօնտէրիլլէր , Վալաստաբիլէր
տախի գապուլ իթմէտիլնտէն , պիր
գաչընը թուկայա աթարլար . պու-
վահիլէթ պիւթիւն Վարդայա արս
իթմիշ տիր . պու հապասաթը Ուլահ
մէմուլլարը ()սմանը իւգէրինէ ա-
թարլար , վէ ()սմանըլար Ուլահա-

րա . պիր թէֆթիշ սըփարըշ գըլըն-
մըշ տըր :

— Կիրիտտէն եէնի պիր հաւատիս
զուհուր իթմէտիլնտէն , զօրպալա-
րըն քիւլլիէն փէրիչան վէ ատանըն
թէքմիլէն թէսլիմ օլտուղու իկպա-
րաթը աթիլէ իլէ թաստիգէ միւհ-
թաճ պուլունմուշ տուր :

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

ԳԱԼԻՋԱՅԱ ՖՐՕՆՏԻՆԱ

Վարդիւլ իչինտէ օլան պու եէնի
մուալիճէ , սըթմա իլլէթինե հէր գը-
նա գընա թէրթիպլէրինտէն զիտտէ
ֆայիտէլի վէ թէյսիրի սահիհ տիր :

Թիթրէմէ պաշլամազտան իքի գաբ-
սիւլ ալլընը , վէ պիր եա իքի գաբ-
սիւլ տէ սըթմա իւգէրինտէ իքէն .
սօլֆաթօտան հասըլ օլան մալարթաթ
պունտա եօգ տուր :

Տէրուկինտէ եալընը օն ատէթ
գաբսիւլ օլան պիր շիչէնին պահասը
օն պէշ զուրուշ տուր , վէ իւչ ալթ-
մալըյա էլլէրիր :

Տէքօղիթօսու . Վալաթատա միւ-
սիւ Վարդալիթի էճգախանէսինտէ
վէ նահիպի իմլանըն մաղազալընտա .
Վալաթա կիւմրիւք սօգալը Ն. 22 :

Իհա . Ո . Պառա վէ գոմէանիս : 13

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ			ԲԱՋԱ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ԹԵՄՈՒՉ 15			17			18	
	Սապահ	Էօյլէն	Ալիշահ	Սապահ	Էօյլէն	Ալիշահ	Սապահ	Էօյլէն
ՄէՃիտիլէ լիրա 2րշ . Տէրուկաթը ումուկիէ թահվի- լաթը 100 ատէտ ինկիլիզ Լա. խօտ 140 ատէտ լիրայի Օսմա նինին պէհէրի ֆայլըդը ալլընը :	104	104	104 20	104 20	104 20	104 20	104 20	104 20
	33 2	32 24	32 24		32 20	32 32	32 32	32 24